

ԱՍՏՈՒՄԱՐԱԿԱՎԵՐ

ՏԵՍԱԿԱՆ ԱՍՏՈՒՄԱՐԱԿԱՎԵՐԻՆ

253ա. Հին ԿՏԱԿԱՐԱՆՆԵՆ ՎԿԱՅՈՒԹԻՒՆՆԵՐԻ ԹԻՄՆԵՐԻ. Թէւ մենք կը պաշտպանենք մեռելոց յարութիւնը իրեն քրիստոնէական վարդապետութիւն, բայց անդէպ չէ աւելցնել նաև Հին Կտակարանէն վկայութիւններ՝ ցուցնելու համար գոնէ այս վարդապետութեան հնութիւնը Յոթ կ'ըսէր. «Գիտեմ թէ զի մշտնջնաւոր է որ լուծանելոցն է զիս յերկրի՝ յարացանել զմորթ իմ որ կրիսց զայս ամենայն» (Յոթ, Ժթ. 25). Ու Դանիէլ կը գրէ. «Բազումք ի ննջեցելոցն է հոդ յերկրի յարիցն, ոմանք ի կեանս յաւիտենականս և ոմանք ի նախատինս և յամօթ յաւիտենականն» (Դան. Ժթ. 2). Այս յոյով կը խօսէր Շամունեայ Որդուոց երկրորդը, և Այն որ աշխարհաց թագաւորն է, թէպէտե մեռանիմք մենք վասն օրինացն, ի կեանսն յաւիտենից, ի միւսանգամ ծննդեանն ժամանակի կենաց ի կնանս դարձուցանէ», ու չարբորդը կը յարէր. «Յուսուոյն ակն ունիմք միւսանգամ ծննդեան յարութեան մեռելոց» (Բ. Մակ. Ե. 14). Ու Մարթա, Ղազարոսի Քոյրը, Կ'ըսէր Քրիստոսի. «Գիտեմք զի յարիցէ ի յարութիւն՝ յաւուրն յեանում» (Յովհ. Ժթ. 24). Խոկ Փարիսիցւոց բովանդակ ողանդը ուժգնապէս կը պնդէր Սադուկիցւոց դէմք թէ կայ յարութիւն (Պործք, Խթ. 8):

253բ. ԱՌԱՐԿՈՒԹԻՒՆՆԵՐԻ Ս. ԳԻՒՔԻՆ. Գիտենք թէ Հին Կտակարանի Ս. Գրոց մէջ կան ինչ ինչ խօսքեր, որոնք երկրոյնելի կ'ընեն մեռելոց վերանորոգումը: Բայս այսմ գրուած է Սազմասին մէջ. «Յիշեաց թէ մարմին են նոքա, հոգի որ ելանէ և ոչ ևս դառնայ» (Սլմ. Հէ. 39): Դարձեալ՝ ոչ թէ մեռելաք օրինասցն զքենց» (ՃՃ. 17): Դարձեալ՝ ոչչ յարիցեն ամբարիշաք ի գատաստան» (Ա. 5): Նման են նաև Ժողովողին խօսքեր. «Պատահար է որդւոց մարդկան և պատահար անասու-

նոց և պատահար յամենիսին ի նոստ, որպէս մահ սորտ, նոյնպէս և մահ նորտ, և շունչ է յամենիսին (Ժող. Գ. 19): Բայց եթէ ճշդութեամբ զննուաին այս խօսքերը, անոնք ըսուած են այս աշխարհի կենաց համար. Ներկային համար՝ որ մինչեւ գերեզմոն կը տեսէ, և կը գտղրի երկրի վրայի եւ յետոյ՝ այդ խօսքերը ըսուած են ոչ թէ իրեն վարդապետական խօսքեր, այլ միշտ իրեն այլարանութիւն յառաջ բերուած, ցուցնելու համար վիշտակրութեամբ կամ աշխարհին անցաւրութիւնը: Ժողովողին վերջին խօսքին ծայրը կը կարդանք. «Ամենայն ի մի տեղի երթայ, ամենայն եղն ի հողոյ, և ամենայն գտոնայ ի հող, և ո՛վ գիտէ զոգիս ոգւցոց մարդկան, եթէ ելանեն ի վեր, և զշանչ անասոնց եթէ իջանէ ի խոնարհ յերկիր» (Ժող. Գ. 20, 21), «ուր հակառակորդնիրը կը տեսնեն իրենց կարծեաց հասաւասթիւնը: Ընդհակառակն ամկայն անսոնց մէջ յատակօրէն կը տեսնը ի մարմինին հոգիէն տարբերութիւնը, և մարդուն հոգիին՝ անսանոց հոգիէն տարբերաւթիւնը, մասնաւող բնագրին համեմտ, որ աւելի բացայցայ է. Ճեւ մէջ գիտէ զոգիս մարդոյն որ ելանէ ի վեր և զոգի անասոնյն որ իջանէ ի խոնարհ յերկիր: Խոկ յարութեան խնդրի խօսք չկայ հոս, զի այդ մասին չէ խօսքը, նոյնն է նաև Սազմասին խօսքը. Ուշ յարիցեն ամբարիշաք ի գատաստան»: Հաս բնագրին է. Ճեւ ոչ կարասցն ամենարիշաք գատաստանից, որ է ըսել, «Մի կարասցն արդարանալ յաւուրն գատաստանից:

254. ԱՌԱՐԿՈՒԹԻՒՆՆԵՐԻ ԲՆՈՒԹԵՆՔՆ. Ուրիշներ իրաց բնութեան կարգէն կը հանեն իրենց գեսութիւնները, որպէսզի զուցնեն թէ մարմիններու յարութիւնը ոչ պատշաճ է և ոչ հնորաւոր: Վասնզի, Կ'ըսեն, մարմինը ինչո՞ւ հատուցմանց ենթարկուի, քանի որ մարդկային և բարրոյական գործոց արդէքն ու արդիւնքը ֆողիինն են և ոչ թէ մարմինն, Եւ դարձեալ կ'ըսեն թէ ինչո՞ւ այդ երկարաւան բարժանումը, եթէ մարմինը կարեոր էր հոգիին համար, պէտք չկար որ անկէց

զրկուեք հոգին մինչև կատարած ը իսկ եթէ կարեւոր չէք ի զուր էք նորէն միաւ ուրիշու երկուքը։ Սակայն ո՞չ ապաքէն մարդկային հնթակոն իր ամբողջութեամբն է մարդ, կազմուած հոգիէ և մարմինէ, ու եթէ գործերը ենթակայինն են, հատուցումն ալ անորը պիտի ըլլայ, ապա ուրիշն և մարմինն մասնակցութիւնը շատ ալ պատշաճ է, այնպէս որ իմաստու ուրիներն շատերը այս պատշաճութեան վրայ հիմնաւելով կը ջանան ապացուցանել յարութեան հարկաւորութիւնը, հետեւելով Պօղոսի խօսքին. «Ձի ընկալցի իւրաքանչ չիւր իւրով մարմնով, զոր ինչ գործեաց յառաջ, եթէ բարի և եթէ չար (Բ. Կորն. Ե. 10), իսկ երկարաւե բաժանումը հետեւթիւն է իրաց բնակոն կարգին, որպէսզի լրանայ մարդկութիւնը և գոյ կատարածը և հատուցմանց ժամանակն ըլլայ: Առարկութեանց երկրորդը գուտէ զօրէ Համեմակոնաց դրութեան զէմ, արոնք արդէն հոգիները միոյնակ կը մըլուցնեն յարկան հատուցման մէջ, և երր մէկը արդէն կ'ըսէ թէ դատաստանները և հատուցումները կատարուած են առանց մարմիններու, տարրացուցած կ'ըլլայ արդէն յարութիւնը ապացուցելու հարկը:

255. ՈՒՐԻՇ ԱՌԱՐԱԿՈՒԹԻՒՆՆԵՐԻ. Ուրիշներ՝ անլուծելի գուտարութեաններ ցուցնելու համար, յարութեան նիւթական գործադրութեան խնդիրներ կը հանեն, կ'ըսն ա. Շատ մարմիններ ուրիշներու մարմիններուն մէջ լուծուած կարուած են. զոր օրինակ սովորական կամ պատահական մարդակերութեան հետեւանքով, բ. առանց մարդակերութեան ալ լուծուած մարդկային մարմիններու տարրերը ուրիշ մարդկային մարմիններու կամ բոյերու կամ ոդի մէջ փոխանցուած են կ'ըրտան ուրիշ մարդերէ իւրացուած են, անոնց անոնդ ըլլալով, և այսպէս անվերջանալի փոխարկութեանց հոգվածունց մէջ են, զ. ինչ՝ մարմինն ալ կ'ամէ և կը նուազի, տարրեր կ'ընդունի իր մէջ և կ'արտաքսէ, և ամրոջ իր գոյութեան ընթացքին միշտ փոփոխութեան մէջ է, այնպէս որ գոյութեայ որոշելու թէ որոշենք են իւրաքանչ կամ պատաստանին կը հակառակին նախ անսնք որ կը մերժեն յարութեան

չիւր մարմինին իսկակուն տարրերը, որոնցից պիտի կազմուի յարուցեալ մարմինը. դ. նոյնիսկ հաշիւի կ'առևնեն թիւը մարդոց՝ որոնք եղած են աշխարհի սկիզբէն մինչև կատարածը, ու կ'ըսնեն թէ անկարելի է որ մեր նողագունդը կարենայ պարունակել բոլոր յարուցեալները: Սակայն այս և առոր նման ինսուքերուն դիտումն է յարութեան վարդապեհութիւնը տանիլ այնպիսի նիւթական և տարրական նայնաւթիւններու, որոնց ոչ մէկ խոհական մարդ չի կրնար համամիտ ըլլալ: Ձի մենք մարմիններուն նոյնաւթիւնը յիշեցինք գաղափարին պարզ առումովը, առանց խծրծական պարագաներու, այնպէս որ կորհան յարմարի յարկենաւեկան կամ կացութեան, որ շատ կը սարերի այս կեանքի անցուոր կացութենիւն: Ըստ այսմ, ոչ տույի ի ոչ ալ պարունակութեան խնդիր կարելի է ընել: Ձի այսպիսի առարկութիւններ ոչինչ աւելի կը զօրն քան ինչ որ եօթը եղացրներու կնոյդ մասին Քրիստոնուի կը հարցընէին Սարուկեցիները, և պատասխան կ'ընդունէին թէ հանդերձեալ կեանքի պարագաները պէտք չկոյ կերպարուներու այս կեանքի պարագաներու համեմատ, և մանուանդ մարմիններու պարագայից մէջ կայ և կը մնայ այնպիսի այլակերպութիւն մը, որուն գլխաւոր հանգամանքները միայն կը յայնէ Պօղոս, անշունչներու մէջ կատարուած փոփոխութեան նմանութեամբ, երբ կ'ըսէ. և նոյնպէս և յարութիւններլոց, սերմանի ապականութեամբ և յառն առանց ապականութեան, սերմանի անարգութեամբ և յառնէ փուռք, սերմանի տկարութեամբ և յառնէ զօրութեամբ, սերմանի մարմին շնչառու և յառնէ մարմին հոգեոր (Ա. Կորն. Ժ. 42-44):

256. ԴԱՏԱԱՍԱՆ. Յարութեան վերջ կու գոյ դատաստանը: Ինչ որ մենք պարզապէս կը կոչենք դատաստան, Հառմէհականք կը յարանուանն ընդհանրական, որպէսզի որոշեն ենթադրական տառնձնականներ, որուն մատին խօսեցն գրաւութեան մարմինների մարմին կը հակառակին նախ անսնք որ կը մերժեն յարութեան

հանդերձելին հետ կատարուելիք որևէ գատաղական գործ կը հակառակին նաև անսուր սրանք յորութիւնը մերժելով, կ'ընդունին միայն իւրաքանչիւր անձի համար իր մեռած պահուն արուած որոշում մը: Կը հակառակին նոյնպէս Հռոմէականները, որոնք առանձնական գատաղականը ընդունելով՝ կատարածին ոչ մէկ գատաղական գործ կը թողուն: Մինչդեռ գատաղականին սուռցութիւնը անհրկրայի է այն ընդարձակ նկարագրականէն, զոր Քրիստոս ըրու ըսկելով՝ սեկեսցէ Որդի Մարդոյ փառօք իւրովք . . . և նատիցի յաթոռ փառաց իւրօց, և ժողովեսցին առ նու ամենայն ազգք և մնկնեսցէ զնոսա ի միջիանց . . . կացուացէ զօդիսն ընդ աջմէ իւրմէ և զայժիսն ընդ ձոխմէ. առասցէ (ցառաջիսն) եկալք օրն սեալք (Ասյլն). առասցէ և ցայնոսիկ որք ընդ աւելիէն իցնեն. երթօյք յինէն (Ասյլն), և երթիցն նորա ի տանջանս յարիտենականուա (Մաթ. ի. 31-46), նոյնպէս և Պրոպատիկէի քարոզութեան մէջ մնալոց յարութիւնէն վերջ կը յիշուին դասաւանները (Յովհ. ե. 21-22): Պօլոս ևս կ'ըսէ՝ ՀՀաստատակաց օր, յարում պարա է դատել զախարան արդարութեամբ (Գործք, Ժէ. 31), և ինքը կ'ըսէ Փելիքսի, զգան հանդերձելու գատաղականին (Գործք, Խէ. 25), ու կը գրէ հաւատացեանինը. ԱԱմեննեցուն մեզ յանդիման լինել կայ առաջի տանինին Քրիստոսի, զի ընկալցի իւրաքանչիւր իւրով մարմնով, զոր ինչ գործեաց յառաջ, եթէ բարի և եթէ չար (Բ. Կարն. ե. 10): Ու Պետրոս կ'ուսուցանէր անիշխաններուն թէ ինքն Քրիստոս զպատութեաց՝ մեզ քարոզել ժողովրդեանն և վկայութիւն գնել թէ նու է առամսնաւին մԱսուծոյ, դասաւար կենդանեաց և մեռիլոց (Գործք, Ժ. 42), և Յովհաննէն կը տեսնէր զգմնուեալու մեծամեծս և զփռքունս, որք կային առաջի ոթառոյն, և գրեանք բանային, և այլ գիրք բացաւ կենաց, և զատեցան մնալութ ի գրելոցն ըստ զործոց իւրեանց (Յայտ. ի. 12): Խսկ աւանդութիւնը պայծառ է շատ, բայց դարերու Ա. Հարց վարդապետութիւններուն և եկեղեցական երգերու և աղօթքներու խոսովանութեանց մէջ:

257. ԱՌԱՐԿՈՒԹԻՒՆՆԵՐ ԴԱՏԱՍՑՈՒՆԻ ԳԻՄԱՅԻՆ. Այս ճշմարտութեան ընդէմք, հակառակորդները կը նկատեն նոյն թէ դատաստանին այսքան նիւթական և զգալի մանրամասնութիւններով պատմուած քը յայտնի է թէ այլարանական պատմուեր մըն է լոկ, ու իսկական չեն կրնար լինել ամփերը, աթոռը, փողը, գիրքը, կշուքը և գատաստանին միւս պարագաները, Բոյց եթէ այդ մանրամասնութիւնները իրը այլարանական ընդունինք իսկ, միթէ կրնայնք ուրանաւ եղիւթիւնն ճշմարտութիւնը: Սայոյդ են յարութիւնը, գատաստանը, հատուցմունքը, ու այդ զգալի պարտգանները արուած են՝ վարդապետութիւնը հասկնայի դարձնելու համար միայն: Կ'ըսն նու թէ, ըստ Քրիստոսի, գատաստանը պիտք էր աեզի ունենար Երրուաղջմի կործանումէն անմիջապէս յիտոյց, և կամ, նոյնիկ, Քրիստոսի կարծեցնոր գալուստը և անոր յարակցած մեռելոց յարութիւնը և մարդոց դատաստանը նոյնիսկ ուղղափառ մեկնիչներ Երրուաղջմի կերպին կործանման մասին է որ Կ'իմանաւ:

Սակայն հարկ է դիտել թէ երկու ճշմարտութիւններ կրնան լինիլ միասնարար, և նմանօրինակ հնչող բառեր կրնան տարբերեալ իմաստներ ունենալը, ըստ այսմ՝ Ա. Գրոց վարժ կրողներուն համար յայտնի է թէ Քրիստոսի գալուսեան և աշխարհի կատարածին վարդապետութիւնը կ'ակնարկէ արդարք քրքինք քրիստոնէութեան յազթանակին և երբեմն աշխարհի բռն կատարածին: Ըստ աշխարհի կատարածը ատեն մը ժամուռու կարծուեցաւ: Բայց այս կարծիքը մռաց ըւեցաւ յետոյ, ու անկէ շատ աւելի զիւրաւու հազարամետյաց կեղակարծ վարդապետութիւնը, ու աշխարհի կատարածը գատաստանին, յարութիւնն և գատաստանին և հատուցմունք իրագործութիւնը մնաց ժամանակին: զոր առ է մեզ գիտելք (Գործք, Ա. 7), վասն զի ոչ ոք գիտէ զայն Աստուծմէ զատ (Մաթ. ի. 7. 36): Անշուշտ չենք կրնար խօսիլ և գիտան աւելի քանի ինչ ոք. Ա. Գիրքէն կը սովորինք, որովհետեւ ոչ եղելութեանց մասին որենէ խօսք կայ և, ոչ որևէ գուշակութիւն, այնպէս որ յաճախ

ստիպուած ենք մեկնողաբար և ժակաբերաբար բան մը ըսնել:

258. ԿԱՆԱՍԱՄԱՆԻՆ ՀԱՆԴԱՄԱՆՔԸ.
Խսկ թէ այդ գատաստանը պիտի տեղի ունենայ աշխարհիս վախճանին, և ոչ թէ իւրաքանչիւր մարդու վախճանին, ամէն մէկուն համար զատ զատ, զոյդ կրնան հաստատել հանդիսական պարագաներն ինքնին, զորս կարելի չէ տնթիւ և անհամար կիրապով բաղմացնել, և իւրաքանչիւր ակնթարթին աշխարհի զանազան կէտերուն վրայ այդպիսի գատաստաներու կատարում ենթագրել: Խսկ ինչ որ Պօղոս կ'ըսէ, «կայ մետյ մարդկան միանգամ մեռանիլ և յետ այնորիկ գատաստան» (Երր. Թ. 27), անհամարին է զայն իմանալ իրեւ անմիջական հետևողութիւն, ինչպէս կը պնդեն Հռովմէականները, այլ իրեւ բոլոր մարդոց մեռնելին յետոյ, զոր շատ խսկ բացայայտ կերպով կը հասուկընէ տառքեալը, բոստածներուն ի բացատրութիւն յիշելով՝ Քրիստոսի գտալուսը մարդկիը գատելու համար, «իսկ յերկրորդում առանց մեզացի այսուցիւնքին յայտնեսցի այսուցիւնքին»:

259. ԱՌԵՒՑԾՆԱԿՎՈՂՈՒԹԻՒՆ. ՎՃԱՐԻՆԵՐՈՒ. Գատաստանէն վերջ կու գոն հասուրցումները, որոնցմէ երկութք միայն կը յիշէ Քրիստոս իր մեծ Նկարագրութեան մէջ, յութիւննական կեանք արդարներուն համար և յաւթիւննական տառնչանք մեղաւորներուն համար, զորս սովորական բառով կը կոչենք արքայութիւն և գծոխք: Ինչ որ բուուցաւ յարութեան և գտաստանի մասին, և վկայութիւնները որոնք Ա. Գիրքէն յառաջ բերեսեցան՝ բաւական թուղթ ըլլան հաւասարելու համար թէ իրական են արքայութիւնները որոնք Ա. Գիրքէն յառաջ բերեսեցան՝ բաւական թուղթ ըլլան առաջ բարեկար և հայեցողաբար կը տեսնեն զԱստուած, բայց ոչ թէ կատարելապէս կ'իմանան ալ, ու ամէնքն ալ հաւասարապէս չեն վայելեր, հետեւար և հայեցողական տեսութիւններն ալ հաւասար չափով չեն ըլլար ամենուն մէջ:

(Ծարաւակելի՝ 25)

դաստապարտուածներուն բաժինը պիտի ըլլան և Աւստի և կրնանք անոնց վերաբերեալ ապացուցութիւնները զանց ընկել, և քիչ մըն ալ խօսիլ անոնց զանազան հանգամանքներուն և իրենց վերաբերած խնդիրներուն մասին,

260. ԵՐԱԿԱՌԻԹԵԱՆ ԷՌԻԹԻՒՆԸ. Արքայութեան էռութիւնը կամ ինչ որ նոյն է ըսկէ՝ արդարներուն երանութիւնը հաստատուած է տեսութեանը վրայ Աստաւծոյ, այսինքն տեսնելու վրայ զԱստուած, որ աղքիւր է բարութեանց և լրումն երանութեան, ուստի և զայն վայելողը այլիս պէտք չունի անկէ դուրս սրեւ բարիի, և որպէսնետե անշուշտ իմանալին վերագոյն է քան զգալին, այս պատճառու ալ յաւթիւննական երանութիւնը իմանալի է բոլորովին ու զգալին չի յիշուրե այլիս, որպէսնետե զգալին իմանալիին մէջ կ'ընկը լուզուի: Խսկ Աստուծոյ տեսութեան վրայ հիմունութիւնը երկու կիրապով կը հասկնան գպրցականց, մին՝ բնական, միւսը՝ գերբնական: Բաւական է պարզ տեսութիւն հոգեբանական ըմբռնուածով: Եւ վերացական ծանօթութիւնը, և սիրով ու խնդութեամբ ըստ բնական զօրութեանց: Խսկ զերբնականը պայծառ և հայեցողական տեսութիւնն է, որմէ կը թիի սէր և ուրախութիւն՝ բնականքն գերազանց աստիճանով, ինչպէս որ պատճառուն ալ բնականէն գեր ի վերոյ է: Խսկ այս վարդապետութեան վարդապետական հանգամանքն է այն, թէ արքայները իրենց մտքին մէջ երկնույին լոյսավ լուսաւրուած ըլլաւով՝ գէմ յանդիման և հայեցողաբար կը տեսնեն զԱստուած, բայց ոչ թէ կատարելապէս կ'իմանան ալ, ու ամէնքն ալ հաւասարապէս չեն վայելեր, հետեւար և հայեցողական տեսութիւններն ալ հաւասար չափով չեն ըլլար ամենուն մէջ:

ՄԱՂԱՔԻԱ ԱՐՔԵՊՈ. ՕՐՄԱՆԵԱՆ